

ԳՍԻԹ ԿԻՐՐԱՊՍԱՆՍ

1. Գրուքեան շարժախիբը: - 2. Դաւիթ Կիրապաղատի ծագումը Բագրատունի հիւղէն՝ ըստ հայկական աղբիւրներու վկայութեան, եւ երևոյացի պատմաբաններու կարծիքին: - 3. Վասիլ Բ. կայսրը՝ վարդ Սկլիբրոսի և վարդ ֆոկասի դէմ: - 4. Դաւիթ Կիրապաղատին եղած դիմումին աւանդական եւ պատմական երեսը: Թռոնիկ արեւդան՝ ըստ Ասողիկի: - 5. Դաւիթ Կիրապաղատին խոստացում հողերը եւ ուրիշ կարեւոր մանրամասնութիւններ ըստ Ասողիկի: - 6. Դաւիթ Կիրապաղատ՝ պաշտպան Կարսի քաղաքը Մուշեղին: - 7. Վարդ ֆոկասին տրուած զինուորական աջակցութիւնը եւ անոր հետեւանքը: - 8. Բագրատ Գ. Ափսաղիոյ քաղաքը կը կարգուի, միջնորդութեամբ Դաւիթ Կիրապաղատի: Մանազկերտի գրաւումը եւ պատերազմները Մամլան ամիրային դէմ: - 9. Դաւիթ Կիրապաղատի մահուան պարագաները: 10. Կայսեր արեւելք գալու քուսկանը՝ զուգադիպած Դաւիթ Կիրապաղատի մահուան հետ: - 11. Դաւիթ Կիրապաղատի եղբայր մը ունենալու խնդիրը ըստ բիւզանդացի պատմիչներու: - 12. Բագրատ Գ. կարծեցեալ ժառանգ՝ Դաւիթ Կիրապաղատի: - 13. Գորգէն վրաց քաղաքորին ապստամբութիւնը վասիլ Բ.ի դէմ: 14. Գորգի Ա.ի պատերազմները վասիլ Բ.ի դէմ 1021ին: - 15. Վասիլ Բ.ի յարձակումը Ափսաղիոյ եւ վրաստանի վրայ՝ 1022ի գարնան եւ չարաչար պարտութիւնը Գորգի Ա.ի: - 16. Տայի կցումին աղետալի հետեւանքները:

Երկու շարժախիբներ պատճառ եղան այս զրութեան: Առաջինը այն՝ որ Հր. Աճառեան իր «Անձնանունների բառարան»ի մէջ (Ա. հտ. Երեւան, 1942, էջ 458) կը հաստատէ՝ թէ Տայոց Դաւիթ Կիրապաղատը եղբայրն է Վրաց Գէորդ թագաւորին: Երբ ան կը մեռնի 1000 թուականին՝ Գէորդ կ'աշխատի խափանել զինուորական ուժով՝ Վասիլ Բ. կայսեր կտակուած հողերուն յանձնումը: Կայսրը կը փութայ երթալ արեւելք, հիւսիսային Վրաստանը ընծայելու Գէորգին, ուր ան պիտի թագաւորէր ինքնապաշտպան եւ պատանդ առնելով անոր որդիները՝ ետ կը դառնայ: Այսչափ Հր. Աճառեան, որ իրը ալբիւր կը նշանակէ Հ. Կ. Տէր-Սահակեանի «Հայ կայսերք», հտ. Բ, էջ 248, 302 (Ա. տպ.):

Գիտենք պատմութիւնէն, մանաւանդ յայտնի վկայութեամբ Ստեփանոս Ասողիկի, որ «Յճ զոյր նորա [Դաւիթ] որդի կամ եղբայր, որ ժառանգէր զաթոռ թագաւորութեան նորա» (Գ. խղ), ուստի Հր. Աճառեանի հաստատութիւնը մտահոգիչ երեւոյթ մը եղաւ մեզի համար եւ ստիպուեցանք փնտռել պատմական փաստեր՝ ապացուցնելու համար անոր հաստատածը:

Երկրորդ շարժառիթը՝ Դաւիթ Կիւրապաղատի ազդուութիւնն էր : Ըստ մեր ազգային պատմութեան տուեալներուն՝ ան նկատուած էր միշտ Հայ իշխան մը, մինչդեռ ըստ Վրաց աղբիւրներու եւ Մ. Թամարաթիի՝ վրացի համարուած է : Այս երկու հարցերու լուծումը բաւարար պատճառ էր մեր քննարկութեան փորձին :

1.

Ժ. դարու մեր քաղաքական պատմութեան մէջ նշանաւոր դէմք մըն է Դաւիթ Կիւրապաղատ, Տայքի իշխանը : Վրացիները կը համարին զայն իրենց ազգին պարծանքը, ազգով եւ գործունէութեամբ վրացի՝ որուն կատարած գերը Ժ. դարուն վրացական ազգային ազատութեան դժով փրկարար արդիւնք մը ունեցած է : Միքայէլ Թամարաթի իր «Վրացական Եկեղեցին» (գրուած Փրանս.) գործին մէջ, ուր քաղաքական պատմութեան ակնարկներ ալ ունի, կը համարի որ ան մէկ կողմէն Արարներու, միւս կողմէն Ափխազներու յարձակումով տկարացած Վրաստանին ապահովուցած է թէ՛ անկախութիւն եւ թէ՛ զինուորական ոյժ : Այս իշխանը կամ «վրացի թագաւորը», ըստ իրեն մեռած 1001ին, երեւելի դարձաւ իր ծառայութիւններով նաեւ բիւզանդական կայսրութեան համար, մանաւանդ ապստամբ Բարտաս (Bardas) Սկլերոսի դէմ տարած յաղթանակով : Այս տողերուն կը կցէ ուրիշ մանրամասնութիւններ, որոնցմէ է որ. թէ Սկլերոսի դէմ տարուած յաղթանակը կատարուած է նախկին միանձնի մը՝ Թոռնիկի միջոցաւ, եւ թէ թշնամիէն գրաւուած հարուստ աւարը ծառայած է ճոխացնելու եւ մեծցնելու Աթոս լեռան վանքերը¹ :

Միքայէլ Թամարաթի կը հիմնուի 1074ին Աթոս լեռան վրայ գերուած ձեռագրի մը վրայ, ուր կը խօսուի Սկլերոսի ապստամբութեան մասին. կայսրը եւ կայսրուհին հրահանգ կը զրկեն Դաւիթ Կիւրապաղատին Թոռնիկ վրացիին միջոցաւ : Բնագրին մէջ կը կարգանք հետեւեալ հատուածը.

... « Ils envoyèrent le géorgien Tornic, résidant sur la Sainte-Montagne, vers David le curopalate, afin qu'il les secourût. ...

1. La Géorgie, affaiblie d'un côté par les Arabes, de l'autre par les Abkhases, ne retrouva son indépendance et les forces que sous David le Curopalate (1001). Ce prince se rendit célèbre même à Byzance, à la quelle il assura la paix par la défaite du rebelle Bardas Skléros. L'éristav Tornike (այլուր նոյն գործին մէջ՝ Tornic), ancien moine, vainquit Skléros, et préleva sur l'ennemi un riche butin qui servit à enrichir et à agrandir les monastères géorgiens que la libéralité des rois avait fait bâtir au Mont Athos. MICHEL TAMARATI, *L'Eglise géorgienne des origines jusqu'à nos jours*, Rome, 1910, p. 71.

Alors Tornic, à la tête de douze mille hommes choisis que lui donna le roi David, marcha contre ceux-ci, et, avec l'assistance du Christ, battit Scéros et le poursuivit jusqu'aux frontières de la Perse. ... Après cette éclatante victoire, il s'empressa de rentrer dans le couvent du Mont Athos, où les Pères le reçurent avec des transports de joie et où il recommença à mener une vie humble dans l'exercice des vertus, en mettant à la disposition du moine Jean les immenses richesses, fruit de sa victoire »².

Ահաւաստիկ՝ գլխաւոր մասերը այն ձեռագիր փաստաթուղթին, որ կը պատմուի Սիլվերոսի պարտութիւնը, ճշմանոր թոռնիկին յաղթութիւնը, վերադարձը Աթոս, ըրած աւարին ճոխութիւնը եւ յատկացումը Իվիրոնի մենաստանին նորոգութեան եւ զարգացման: Այս Իվիրոնի մենաստանը (monastère d'Iviron = τὸν Ἰβήρων) Դաւիթ Կիրապաղատի քով ապրող Յովհաննէս անունով նախկին պալատականէ մը չիմնուած է, որուն եկած միացած է յետոյ ասոր որդին Եւթիմէոս, եւ ապա թոռնիկ զօրավարը: Իվիրոնի մենաստանը հետեւաբար վրացական չիմնարկութիւն մըն է, իրերական անունէն յառաջացած:

Յիշեալ փաստաթուղթին մէջ թոռնիկ ներկայացուած է Դաւիթ Կիրապաղատի զօրավարներէն մէկը, իսկ Դաւիթ Կիրապաղատը՝ թաղաւոր Վրաց: Սիլվերոսի դէպքը տեղի ունեցած կը համարուի 979ին, համաձայն բիւզանդացի գրողներու³: Դաւիթ Կիրապաղատին կ'ընծայուի Մ. Թամարաթիէն՝ 937ին կառուցուած զմբեթաւոր ճոյակալ եկեղեցին եւ մենաստանը, յանուն Ս. Աստուածածնի, զետեղուած թորթոմ գետի եզերքը եւ Սպեր լեւան կողը եւ կոչուած է եկեղեցի եւ մենաստան Խախուլի⁴:

Անձանօթ չէ Ալիշանի այս մանրամասնութիւնը: Ան էր համառօտ տեղադրական գործին մէջ կը դրէ. «Խախու առ համանուն վրասակաւ օժանդակաւ թորթումայ, որ է գեղեցիկ հովտին ունի հրաշակառոյց մենաստան շինեալ է Վրաց, յթ՝ զարու եւ է Դաւիթէ Կուրապաղատէ է Ժ.ին»⁵: Խախու, վրացերէն Խախուլի՝ վտակ մըն է, օժանդակ թորթոմ գետին. Ալիշան աւելի կը մանրամասնէ իրեն յատուկ տեղադրական ճշգրտութեամբ: Կ'ընդունի ուրեմն ինքն ալ՝ թէ շինուածքը վրացական է թ. դարուն տեղի ունեցած եւ ապա Ժ. դարուն Դաւիթ Կիրապաղատէն ամբողջացուած:

2. Անդ, էջ 319:

3. Հմտ. EDOUARD DE MURALT, Essai de Chronographie byzantine, Saint-Petersbourg, p. 564.

4. Անդ, էջ 335:

5. Հ. ԱԼԻՇԱՆ, Տեղագիր Հայոց մեծաց, Վենետիկ, 1855, Թ. 46:

Անտեսուած են բոլորովին հայկական աղբիւրները նկատմամբ Դաւիթ Կիւրապաղատի անձին, անոր կատարած դերին, Սկիւբոս բըռնաւորի եւ Թոռնիկ զօրավարի պատմութեան: Աւելորդ է ըսել՝ թէ Մ. Թամարաթի չարագանց ազգամուտութեամբ կը փակէ աչքերը՝ չտեսնելու համար իրականութիւնները: Անոր գործին դնահատանքն ըրած ատեն R. Janin կ'ըսէ սրամտութեամբ. «ouvrage très documenté, mais qui ne se dégage pas toujours du parti pris national»⁶.

Ընդունելով հանդերձ վրացի միայնակեացնելու կեանքը՝ որ ըստ իրենց աւանդութեան տարածուած է իրենց երկրէն դուրս Պաղեստին, Ատրիք, Կիւրոս, Բիւթանիոյ Ուլիմպոս լեռը, Բիւզանդիոնի շրջակայքը, Սինայի լեռը եւ Աթոս լեռ (Մակեդոնիա), ուր ամէն տեղ քիչ մը ձեռագրական աշխատանքներ թողած են իրենց ճշնաւորական կեանքին մէջ, բիւզանդական աղղեցութեան ենթարկուած առաւելապէս, քննելի կը մնան քանի մը հարցեր.

ա) Դաւիթ Կիւրապաղատի ազդութիւնը, բ) Թոռնիկի ազդութիւնը, գ) Սկիւբոս բռնաւորին ապստամբութեան եւ պարտութեան մանրամասնութիւնները՝ հայկական աղբիւրներու համաձայն:

2.

Նախ քան Դաւիթ Կիւրապաղատին վրայ ծանրանալը, տեսնենք ընտանեկան կապը որ կայ ընդ մէջ Վրաց եւ Հայոց տան՝ Բագրատունիներու ճիւղագրութեան մէջ: 890ին Աշոտ Ա., Բագրատունի Հարստութեան հիմնադիրը եւ առաջին թագաւորը կը մեռնի. միակ ժառանգը՝ արքայորդի Սմբատն է որ Գուգարաց կողմերը կը զբտնուի՝ կը փութայ Երազգաւորս (Շիրակական) արքայանիստ քաղաքը: Ժամանակին կաթողիկոսն է Գէորգ Բ. (875-897) որ կը մխիթարէ սգաւոր թագաժառանգը: Վրաց իշխանը, Ատրնբրսեհ Կիւրապաղատը, որ Բագրատունի ընտանիքէն էր, կը փութայ ինքն ալ Հայաստան՝ իր ցաւակցութիւնները յայտնելու. բայց որպէսզի պատուած ըլլայ վախճանեալ արքային եղբայրը՝ Աբաս սպարապետը, նախ կ'երթայ Վանանդ՝ Կարսի ամրոցը, ուր կը նստէր ան: Աբաս թոյլ չի տար որ Ատրնբրսեհ երթայ Սմբատին, վախնալով՝ որ միացած Հայ նախարարներու հետ՝ թագաւորեցնեն զինքը, որովհետեւ ինքը կը ցանկար բարձրանալ եղբորը դահին վրայ: Ատրնբրսեհ չէր դիտեր ծածուկ միտքը Աբասին եւ չէր կրնար հասկնալ հետեւաբար արդելքին պատճառը: Կը յաջողի հուսկ համոզել զինքը ու կ'երթայ Սմբատին, խոստանալով վերադառնալ Աբասին մօտ: Սմբատ թագաժառանգը համաձայնութեամբ նախարարներու, կաթողիկոսին եւ Ատրնբրսե-

6. Հմտ. Dict. de Théologie Catholique, vol. VI, Paris, 1920, էջ 1288.

հին՝ կ'ելէ չօրը դահին վրայ: Արաս կը կատողէ, արդարամիտ Ատըրներսեհը կը բանտարկէ եւ քաղաքացիական կռիւ մը կը սկսի Սմբատի դէմ, նորածին թաղաւորութիւնը կը բաժնուի երկուքի: Գէորդը կաթողիկոս կը միջնորդէ խաղաղութեան համար, կը խնդրէ ազատ արձակել Ատրներսեհը որ բնաւ յանցանք չունէր այս խնդրին մէջ, մինչդեռ Արաս կը կարծէր թէ իր թելադրութեամբ է որ Սմբատը դահ է: Արաս կը խոստանայ ազատել Ատրներսեհը՝ եթէ ան, կ'ըսէ, վերադարձնէ «զերկուս ամբոցսն, զոր յափշտակեալ իսկ է ի ձեռաց Գուրգենայ քեռանն իմոյ եւ դիւաւիթ զորդի իւր գրաւական ինձ»⁷: Արաս չի յարգեր իր խօսքը. կը շարունակէ դաւաճանել Սմբատի դէմ, որ կը պաշարէ Կարսի ամրոցը, ուր ան կը մնայ բանտարկուած օրերով. հուսկ պարտուած՝ կը դիջանի եւ կ'ընդունի Սմբատի թաղաւորութիւնը: Կազատի Ատրներսեհ, զոր Սմբատ պատուով կը լրկէ Վրաստան: Գէորդը Բ. կաթողիկոսի մահէն քանի մը տարի ետք՝ երբ աստուածաշնորհ Մաշտոցի 7 ամսուան կաթողիկոսութեան յաջորդած էր անոր աշակերտը Յովհաննէս Զ. (897ին)⁸, այս թուականներուն, հաւանաբար 899ին, Սմբատ Ա. արքան Հայոց թագ կը լրկէ Ատրներսեհին եւ շիպցուցանէ զնա թաղաւոր Վրաց աշխարհին եւ երկրորդ իւրոյ տէրութեանն զնա հաստատէր»⁹: Ատրներսեհ արդարեւ միշտ ենթակարգեալ մնաց Հայոց արքային ըստ պատմիչին, եւ երբ Ափշին փոխելով իր կեղծ բարեկամութիւնը թշնամութեան՝ սկսաւ հետամտել Սմբատին, սա զնաց ապաստան փնտռելու «ի կողման ամրոցացն Տայոց, ի կալուածս Կուրապաղատին Ատրներսեհի սիրեցելոյն իւրոյ»⁹: Չամչեան Ատրներսեհի թաղաւորութիւնը կը զնէ 899ին¹⁰: Ատրներսեհ ունեցած է ուրեմն ըստ Յովհ. Պատմաբանին Դաւիթ անունով որդի մը, զոր, ինչպէս տեսանք վերը, Արաս սպարապետը պահանջեց իրը գրաւական եւ երկու ամրոցները՝ զոր ան յափշտակած էր Արասի քեռայր Գուրգէնէն: Հոս միջանկեալ կ'անցնին շուրջ վաթսուէն տարիներ, մինչեւ երեւումը Դաւիթ Կիրապաղատին՝ որդի Ատրներսեհ Գ.ի եւ թոռ Սմբատի: Այս շրջանին Հայոց եւ Վրաց բարեկամական կապերը կը շարունակուին, բայց ոչ մէկ բացառիկ երեւոյթ մը կը յայտնուի մինչեւ 960 թուականը:

Ըստ Չամչեանի 961ին արդէն Դաւիթ՝ Բիւզանդիոնի կայսրէն ստացած է «Կիրապաղատ»ի պատուաստիճանը. զայն կը կոչէ «Մեծ իշխանն Հայոց որ տիրէր Տայոց աշխարհին»¹¹: Չամչեան հիմնուած

7. Յովհաննէս ԿԱԹՈՂԻԿՈՍ, Պատմութիւն, Երուսաղէմ, 1867, էջ 183:

8. Անդ, էջ 232:

9. Անդ, էջ 233:

10. Հ. Մ. ՉԱՄՉԵԱՆ, Պատմութիւն Հայոց, Բ. հտ. 1785, էջ 727:

11. Հմմտ. Չամչեան, Պատմ. հտ. Բ. Գրքեր Գ, դւ. ի՛ւ, էջ 837: Չամչեան այլուր եւս միւս Էմեծ իշխան Հայոց» կը կոչէ Դաւիթ Կիրապաղատը, տես էջ 848, 866:

հնազոյն ազգային պատմիչներու վրայ՝ Ասողկի, Լաստիկի, Լաստիկի, Վարդանի, Մամուկի Անեցի, Մատթ. Ուռնայեցի, որոնք՝ բացի վերջինէս, ոչ մէկը անոր ազգութեան մասին տարակոյտ կը յայտնէ, կ'ենթադրեն պարզապէս անոր հայազգի ըլլալը, իշխան Տայբի, մեծ պատիւներու արժանացած անձնաւորութիւն մը, աստուածապաշտ եւ նշանաւոր զինուորական մը, արժանի խոր յարգանքի: Մատթէոս Ուռնայեցի միայն «Վրաց իշխան»¹² կ'անուանէ զինքը:

Ձեռագիրներու հնազոյն յիշատակարաններէն՝ շուրջ 992–999 թուականին գրուած պատմական վկայութեան մը մէջ¹³, որ մեզի հասած է շատ եղծուած վիճակով, կը կարդացուի «Դաւթի Վրաց» խօսքին տի մնացորդը, որ Կիւրապաղատի վերջին վանին է, կը մղէ խորհելու Տայբի Դաւթի իշխանին մասին եւ ոչ թէ Վրաց Դաւթի արքայի մը, ինչպէս կը հասկնայ Հ. Յ. Տաշեան¹⁴: Շարունակելով ընթերցումը ունինք տի մնացորդէն ետքը՝ բարե[պաշտ թագ]աւորի: Ամբողջացնելով խօսքը՝ կ'ունենանք. Դաւթի Վրաց Կիւրապաղատի բարեպաշտ քաղաւորի: Այս խօսքը իր ամբողջութեանը կրնայ պաշտօնաճիւղ Տայբի Դաւթի իշխանին միայն, որ թագաւորական վարկ եւ պատիւ վայելած է: Ըստ Մանուղեանի ուրեմն «988 թւին Տայբում իշխանութեան գլուխ է անցնում Վրաց Դաւթի Կիւրապաղատը, որը Բիւզանդիայի Բարսեղ Բ. կայսեր ժամանակ դառնում է թագաւոր [988–1001 թ.]»¹⁵: Ազգացոյցը կը բերուի Ասողիկէն. «Եղև նա պատճառ խաղաղութեան եւ շինութեան ամենայն արեւելեայց, մանաւանդ Հայոց եւ Վրաց, զի զգոս պատերազմաց յամենայն կողմանց դադարեցոյց նա, յաղթող եղեալ ամենայն շուրջանակի ազգաց եւ ամենայն թագաւորք կամաւ հնազանդեցան նմա»:

Ասողիկի ուրիշ բացատրութիւն մը նոյն գլխուն մէջ (Գիրք Գ. զլ. խդ), ուսկից Մանանդեան կ'առնէ իր վերոյիշեալ վկայութիւնը, աւելի բացայայտ կերպով կը վկայէ անոր թագաւորական պատիւին. «բայց զի էր այրն հեղ եւ հանդարտ, առաւել քան զամենայն քաղաւորս, որ ի ժամանակս յայս»:¹⁶ Հոս համեմատութիւն մը կ'ընէ պատմապէս թագաւորութիւնը զինքը ուրիշ թագաւորներու հետ (նոյն ժամանակին): Դեռ աւելի յայտնի է երբ կ'աւելցնէ ողբալով, յետ անոր

12. ՄԱՏԹ. ՈՒՌՆԱՅԵՅԻ, Պատմութիւն, Երուսաղէմ, 1869, էջ 43:

13. Հմմտ. ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹ. ՅՈՎԱԼՓԵԱՆ, Յիշատակարանք մեծագրաց, թիւ 71. Անթիլիաս, 1951, էջ 160: Ձեռագիրը այժմ Երեւանի Մատենադարանն է, թիւ 208 (Նախկ. Սանասարեան վրժ. թ. 8 ձեռագիրը ըստ Հր. Աճառեանի Ձեռագրաց Ցուցակին):

14. Հմմտ. Ալեքսի հայ հնագրութեան վրայ, Վիեննա, 1898, էջ 21:

15. Յ. ՄԱՆՄԱՆՅԵԱՆ, Քրեական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, հտ. Բ. (Բ. մասի ներքեր), Երեւան, 1960, էջ 47:

մահուան, որ չունէր ոչ որդի, ոչ եղբայր որ ժառանգէր «զաթոռ թաղաւորութեան նորա» (անդ) :

Վասիլ Բ. (976-1025) Պուլղարաստան, ծագումով հայ, դաւաճանած է իր աղբիւն, չգիտնալով օղտագործել հայ տարրը, ամրացնելու իր արեւելեան սահմանները՝ հետզհետէ սպառնացող Սելճուքեան թուրքերու ահաւոր փոթորիկին դէմ : Այդ սխալը որ իր նախորդներն թուրքերու ահաւոր փոթորիկին դէմ : Այդ սխալը որ իր նախորդներն ալ ըրած էին ի վնաս արեւելքի իրենց շահերուն եւ ըսվանդակ կայսրութեան, մեծադոյն քայլերով շարունակեց ինքն ալ : Տայքի Դաւիթ իշխանին փառաւորութիւնը նպատակի մը համար էր անշուշտ, անոր գլխուն թաղ կապելը՝ զայն կայսրութեան հետ ամուր կերպով կապել մըն էր, եւ մանաւանդ որ անժառանգ ըլլալուն խոստում մ'ալ առած էր անշուշտ անկէ՝ իր մահէն ետք կայսեր անցընելու իր բոլոր հողերը :

Աստղիկի մտքին մէջ՝ Դաւիթ վրացի մը չէ, այլ Տայքի Հայոց իշխան, որ իր ձեռքին տակ ունի հայ եւ վրացի ժողովուրդները :

Տայք նահանգը պատմականօրէն, ինչպէս սկիզբը ակնաբկեցիւնք, ըստ Ս. Տ. Երեմեանի եւս կարծիքին՝ մինչեւ Ը. դար Մամիկոնեաններու կալուածն էր, բայց Թ. դարուն պատկանած է Բագրատունիներու Տայքի ճիւղին. «Իսկ 1001 թւականից քաղաքականապէս Վրաց Բագրատունիների պետութեան կազմումն էր մտնում, սակայն աղբարնակչութիւնը միշտ էլ եղել է հայկական՝ ամբողջ միջնադարում»¹⁶ : 1001ին, որ Դաւիթ Կիւրապաղատի մահուան թուականն է, կը բաժնէ զայն բոլորովին Հայերու իրաւունքէն, անցընելով Բիւզանդիոնի, ինչպէս սխալ տեսնենք : Ասկէ կը հետեցնենք թէ Դաւիթ Կիւրապաղատն ալ, այնքան սիրուած եւ յարգուած Հայերէն, Բագրատունի մըն էր եւ վրացական Բագրատունի ճիւղին պատկանող մը, որ դժբախտարար մեռաւ անժառանգ : Ամբողջ Թ. եւ Ժ. դարերը մինչեւ 1001 (մուտքը ԺԱ. դարուն), Տայքը վրացական եւ հայկական էր միանգամայն :

Սմբատ Բ. ի (977-990) թաղաւորութեան ամբողջ շրջանին եւ անոր յաջորդ Դաւիթ Ա. ի (990-1020) առաջին տասնամակի ժամանակը կը բռնէ Դաւիթ Կիւրապաղատի քաղաքական եւ ղինոտորական գործունէութիւնը : Ան հայ-վրացական մեծ աւատապետական իշխանութիւն մը հիմնած էր Տայքի մէջ, որուն սահմանները կը հասնէին մինչեւ Մանազկերտ : Բայց դժբախտարար ենթարկուած էր Բիւզանդիոնի եւ ճորտ մըն էր Վասիլ Բ. ի : René Grousset, պայծառ եւ ճշգրիտ իր դատաստաններուն մէջ, Դաւիթ Կիւրապաղատը կը սահմանէ հետեւեալ ձևով .

«Prince arméno-géorgien du Taïq et vassal de l'empire by-

zantin»¹⁷ : Նոյն Կրուսէն՝ հմուտ ու բանասէր պատմաբանը խօսելով այլուր իր գործին մէջ Դաւիթ Կիւրապաղատի մասին կ'ըսէ յայտնապէս .

«Davith, prince du Taïq et décoré du titre byzantin de Curopalate, appartenait au rameau ibérisé ou géorgisé de la famille bagratide. Les habitants du Taïq, comme Galoust Ter-Mkrttchean le signalait à Frédéric Macler, se rattachaient sans doute à la race arménienne. En tout cas, le vieux fond indigène des Taoques (qui avaient laissé leur nom au Taïq, *alias* Tao) avait été depuis longtemps arménisé. Mais comme les gens du Taïq, gravitant dans l'orbite de Byzance, avaient été, ainsi que leurs voisins de la Géorgie, ralliés à l'orthodoxie «chalcédonienne», les écrivains ecclésiastiques de l'époque, tant arméniens que byzantins, les rangeaient parmi les Géorgiens»¹⁸.

Հողերանականօրէն ու պատմականօրէն պայծառ է բացատրութիւնը, զոր Կրուսէ կու տայ նկատմամբ Տալքի բնակչութեան ազգային եւ կրօնական գոյնին, անոնց անջատ հասարակութիւն մը կազմելու ձգտումին : Ասկէ կը հետեւի թէ ինչպէս խորհած են Բիւզանդացիները՝ ըլլա՛յ արքունիքը եւ ըլլա՛յ պատմագիրները, Տալքի ժողովուրդին եւ անոր պետին մասին՝ հաւասարապէս ենթարկուած բիւզանդական կայսրութեան գերիշխանութեան վարչական ու կրօնական ազդեցութեան :

Իսկ անդրադառնալով յատկապէս Դաւիթ Կիւրապաղատի մասին՝ կը ճշտէ անոր հայկական ծագումը, պատմաբանի բժանդիր պահանջկոտութեամբ .


«Quant au Curopalate Davith, nous savons qu'il était l'arrière petit-fils du roi bagratide de Géorgie Adarnasé II, prince du Klar-djeth, du Kolaver et du pays d'Artahan, dont nous avons plus haut résumé l'histoire. La chronique géorgienne nous dit, en effet, qu'il était fils du Curopalate Adarnasé et petit fils du roi-curopalate Soumbat (= Sembat) bagratide, lequel Soumbat était lui-même fils du roi Adarnasé II et régna de 923 à 958. On en conclut que l'Adarnasé, père de David de Taïq, était un cadet de la maison

17. RENE GROUSSET, *L'empire du Levant*, Paris, 1946, էջ 142 :

18. R. GROUSSET, *Hist. de l'Arménie, des origines à 1071*, Paris, 1947, էջ 501-502. cf. aussi ETIENNE ASOLIK DE TARON, *Hist. Universelle*, trad. par Fred. Macler, II^e partie, Paris, 1917, էջ 59, ծնթ. 5, ուր խօսելով թոռնիկ անունին հայկականութեան վրայ՝ կը մէջբերէ Դաւուտ Մկրտչեանին տեսակէտը Տալքի բնակչութեան մասին :

des rois-curopalates de Géorgie, cadet qui avait reçu un apanage du côté du Taïq, — apanage que Davith devait, comme on le verra, singulièrement accroître»¹⁹.

Հետեւեալ պատկերը կը ներկայացնէ և Կ'ամբողջացնէ վերեւ տրուած բացատրութիւնը .



Ատրնեքսի Բ. պաշտպանեալ մըն էր Աշոտ Ա. Հայոց արքային, որ 888ին դայն կը հաստատէ իր իշխանութեան վրայ ընդդէմ Բագարատ Ասիխազին, որ 887ին բիւզանդական ուժերով Կ'ուզէր տիրել Վրաց բաժնին ալ: Ատրնեքսի Բ. Վրաց կիրապաղասն էր ուրեմն 888ին և Աշոտ Ա.ի հաւատարիմ բարեկամ իշխանը: Աշոտի յաջորդին՝ Սմբատ Ա.ի ժամանակ, երբ սա իր հօրեղորօր հետ զահակալական կը-ռուներ ունեցաւ, և Ատրնեքսի Բ. ցոյց տուաւ ճշմարտ բարեկամութիւն և հաւատարմութիւն Հայոց օրինաւոր ժառանգին հանդէպ, Սմբատ Ա. փոխադարձ թագ տուաւ անոր 899ին, ստեղծելով այսպէս Վրաց թագաւորութիւնը, որ Բագրատունի ճիւղէն է՝²⁰:

Աշոտ Ա.ի օրով արդէն Գարդմանի, Ուտիքի և Աշոցքի (14րդ դաւառ Այրարատի, բայց մաս կազմած պատմութեան մէջ նաև Գուգարքի) շրջանները, Տաշիրքի հետ անցան վերստին Հայոց Բագրատունի իշխանութեան ձեռքը: Տայքը սակայն մնաց ձերբազատուած առանձին իշխանութիւն մը, Բագրատունեաց վրացական ճիւղին, Բիւզանդիոնի կայսեր գերիշխանութեան և հակալիլիոն տակ: Վասիլ Բ.ի ժամանակ Տայքը հայ-վրացական կալուած էր բիւզանդական աշխարհակալութեան ներքեւ: Այլ խօսքով՝ բիւզանդական մարդ մըն էր, սահմանազլխու զինուորական և վարչական գօտի, ուր Բիւ-

19. Անդ, 502: Հմմտ. նաև էջ 392, 428, 514:

20. R. GROUSSET, *Hist. de l'Arménie*, Paris, 1947, էջ 398: Հմմտ. նաև Նոյն, *L'Empire du Levant*, էջ 145, 147: - BROSET, *Hist. de la Géorgie*, I. Chronique, էջ 280, 274: Նոյն, Trad. Thomas Ardrouni (dans «Collection d'Historiens Arméniens»), Saint-Petersbourg, 1874, էջ 191, n. 3: - J. LAURENT, *L'Arménie entre Byzance et l'Islam*, Paris, 1919, էջ 278-280:

զանդիոնը ունէր իր վտառահելի մարդը, յանձին Դաւիթ Կիւրապաղատի: Տալքը կը ներկայացնէր հելլենացած Հայերու եւ Վրացիներու կամ ալսպէս ըստած քաղկեդոնականներու աշխարհը, ուր բիւզանդական կառավարութեան մօտ ասպարէզ դասնելու համար անհրաժեշտ էր յունարաւանութիւնը, թէեւ առանց հեռանալու արդային ընդի ոգիէն: Այս է պարագան թերեւս Դաւիթ Կիւրապաղատին, որու մասին միշտ դուլետտով եւ համակրանքով խօսած են հայ պատմիչները, նա մանաւանդ Ասողիկ եւ Լաստիվերտցի: Յիշեցինք արդէն Ասողիկին զմայլանքի արտայայտութիւնները, որոնց կցենք նաեւ իր սա խօսքն ալ որ իր համառօտութեան մէջ կ'ամփոփէ անոր ճշմարիտ արդարասիրութիւնը եւ քրիստոնէալսելի կեանքը. «խաղաղասէր եւ իրաւարար էր Կիւրապաղատն»²¹: Լաստիվերտցին իր պատմութեան սկիզբը քանի մը բառերով զմայլելի դրուատիք մը կը հիւսէ անոր մեծութեան.

«Այր հօր եւ աշխարհաչէն, մեծապարգև եւ աղքատասէր, որ էր արդարեւ սահման խաղաղութեան. քանզի յաւուրս նորա հանդէպ ամենայն մարդ, ըստ մարգարէութեանն, ընդ որթով իւրով եւ ընդ թղենեալ»²²:

Դաւիթ Կիւրապաղատ բիւզանդական կայսրութեան վտառահելիութեան մարդն էր.

«Կիւրապաղատ» ամէնէն մեծ պատուաստիճանն է բիւզանդական կայսրութեան մէջ: Յունարէն՝ *κουροπαλάτης* բարդ բառ մըն է լատին արմատով բարդուած եւ բիւզանդական շրջանի լեզուական նկարագրին համապատասխան ձևով ալ կազմուած: *κουρα* + *παλάτιον*, ուր *κουρα* լատին *cura*»ն է եւ կը նշանակէ խնամք, հոգ (= *φροντίς* *soin*, *cure*, որմէ սակայն չէ կազմուած բառին բարդութիւնը): *2-θ* դարերու ընթացքին *κουροπαλάτης* էր *curator palatii*²³, կայսերական պալատին հետ ուղղակի կապուած պաշտօնեայ, բարձրագոյն հրամանատար կայսերական բոլոր բանակներուն կամ զօրքին: *Թ*. դարէն անդին այդ բառը դարձածուեցաւ պաշտօնէ աւելի՝ իբր տիտղոս, մանաւանդ Կովկասի իշխաններուն համար, որոնք ճորտերը եղան կայսրութեան: Իբր պատուոյ տիտղոս ուրեմն կը նշանակէ «*maréchal du palais*», եւ այս *κουροπαλάτης* տիտղոսը բացառիկ կերպով կը արբուէր Դաւիթ Կիւրապաղատին, հեռուոր անձի մը, որ պալատէն դուրս ըլլալով հանդերձ՝ իր սիրով եւ հաստատմութեամբ կապուած էր

21. ԱՍՈՂԻԿ, Պատմ. տիեզերական (Գ. Ժ), Ս. Պետերբուրգ, 1885, էջ 188:

22. Ա. ԼԱՍՏԻՎԵՐՏՅԻ, Պատմութիւն, Վենետիկ, 1901, էջ 9:

23. Հմմտ. *Dizionario enciclopedico italo. Treccani*, Roma; E. A. SOPHOCLES, *Greek lexicon of the roman and byzantine periods*, New York, 1900:

Բիւղանդիոնի արքունիքին: Հայերէնի մէջ դործածուած է Թէ՛ Կիւրապաղատ եւ Թէ՛ Կուրապաղատ ձեւով: Թէ՛ն իբր հնչական ձեւով եւ տառադարձութեամբ վերջինս ճիշտ կը թուի, սակայն Ասողիկին քով Կիւրապաղատ դործածուած ըլլալուն՝ մենք ալ նոյն ձեւը դործածեցինք:

Այս հօր ու բարձրագոյն պատիւի հասած մարդը միակ վճռական դերը խաղաց բիւղանդական դահը փրկելու երկու Բարդասեփու ահաւոր կռիւին մէջ: Նշանաւոր բիւղանդադէտ՝ Gustave Schlumberger յայտնած է ժամանակին իր հեղինակաւոր դատաստանը Դաւիթ Կիւրապաղատի մասին, ներկայացնելով զայն որպէս հայ ծագումով իշխան մը, որ պատիւի բարձրագոյն աստիճանին հասած է բիւղանդական մարդի մը վարչութեան մէջ: Դաւիթ Կիւրապաղատ, իշխան Վրաց (= Ἄρχων τῶν Ἰβήρων) է ըստ իրեն.

«Le plus important prince d'Ibérie sous la lointaine suzeraineté byzantine était alors l'illustre Curopalate Davith de Daikh, surnommé le Grand, **prince d'origine arménienne**. Le véritable nom de sa souveraineté originelle était le Daikh, mais, comme il n'y avait pas en ce moment de prince en Géorgie dont la puissance pût être comparée à la sienne, pas même le propre roi du Karthli, on le désignait souvent sous le simple nom de curopalate d'Ibérie... Les historiens arméniens semblent ignorer sa vraie condition. Il en est de même des historiens géorgiens. En réalité cet homme qui fut, à la fin du X^e siècle, le plus puissant dynaste pagratide de Tao, le plus considérable des princes de cette région, l'arbitre suprême de la Géorgie et qui joua un si grand rôle dans ce pays et en Arménie jusqu'à la première année du XI^e siècle, était un arrière-petit-fils du roi Adarnasé II, un petit-fils de Sempad, ex-roi curopalate dont le règne n'est mentionné que pour mémoire dans les annales géorgiennes»²⁴.

Կրուսէի վկայութեան եւ արտայայտութեան հիմնականին մէջ կը միանայ ասիկա ալ, որ միայն սա տարբերութիւնը կայ՝ որ յիշատակուած չէ Դաւիթ Կիւրապաղատին հայրը, կոչուած նոյնպէս Ատրենրեհ՝, մինչդեռ յիշուած է նա պապուն պապը: Անոր Բագրատունի տոհմէն սերած ըլլալը եւ հայկական ծագում ունենալը շետուած է, ինչպէս տեսնուի, Շիւմպերժէն ալ: Աւելի հեղինակաւոր մէկը՝ որմէ բոլոր միւս բիւղանդադէտները եւ բանասէր-պատմաբանները օգտուած են, անշուշտ հանրածանօթ Պրոսէն է, որ իր «Histoire

24. GUSTAVE SCHLUMBERGER, *L'épopée byzantine*, Paris, 1896, I vol. էջ 415-416:

de la Géorgie» հիմնական դործով տուած է Վրաց եւ Հայոց յարաբերութիւններուն լաւագոյն եւ քննական ներկայացումը: Բայց նախ քան անցնելը Պրոսէի, յիշենք ուրիշ էջ մըն ալ Շիլիւսպերտէէն, ուր կ'ամբողջացնէ տուած ծանօթութիւնը, յիշելով Դաւթին չօր անունը՝ Ատրնէրուհէ²⁵ եւ Տայքը որպէս մին Հայաստանի 15 նահանգներէն: Կը ճշտէ մահուան թուականը եւս, որ տեղի ունեցած է 31 Մարտ 1000 տարւոյն եւ ոչ թէ 1001ին՝ ինչպէս կը կարծուի: Կը խօսի ազգային պատմիչներու մասին, որոնք իրենց պատմական դործերուն մէջ յիշած են Դաւիթ Կիւրապաղատը: Ըստ իրեն այդ ազգային պատմիչներն են Ասողիկ, Արիստ. Լաստիվերտցի, Մատ. Ուռհայցի: Կը յիշէ նաեւ մերթ ընդ մերթ վրացական «Աղղային ժամանակագրութիւնը» Պրոսէի (Histoire de la Géorgie), որ թարգմանութիւն է վրացական դործի մը, հասած Վախթանգ Զ-ի (1703-1737) անունով եւ «Պատմութիւն Քարթլի» խորագրով, որ կանոնաւոր պատմութիւն մը ըլլալէ աւելի՝ ժամանակագրութիւն մըն է. այս պատճառով ինքը Պրոսէ կ'անուանէ դայն Տարեգրութիւն²⁶: Շատ հիմնական դործ մըն է անշուշտ, որուն կը դիմեն վրացական պատմութեան մասնագէտներ: Բայց այս դործը հսկայական ամբողջութիւն մը ըլլալով ժամանակագրական հաւաքածոյի մը, կը ներկայացնէ դժուարութիւններ դործածութեան մէջ եւ Պրոսէ ինքնին, խօսելով 923էն ետք եկող թաղաւորներու յաջորդականութեան մասին՝ կը խորհրդածէ այսպէս.

«Ici la série des règnes offre la plus grande confusion, image de celle à laquelle la Géorgie elle-même était alors en proie. En effet Adarnasé II, quoique couronné roi de Géorgie, en 899, par Sembat-le-Martyr, roi d'Arménie, paraît n'avoir eu qu'une bien faible autorité, puisque aussitôt après sa mort, le roi des Aphkaz put installer dans le Karthli son propre fils Costantiné (sic), état de choses qui ne fit que s'aggraver jusqu'à l'avènement de Bagrat III.»²⁷.

25. Նոյն, *L'épopée byzantine*, vol. II, էջ 159 եւ յլ.:

26. Վրացական այս Տարեգրութիւնը ալլեւալլ ժամանակներու մէջ գրուած, եւ ամփոփուած Վախթանգ Զ-ի օրով, թարգմանուած Փրանսէէնի Պրոսէէն, նկատի առնուած են Վրաց աղբիւրները Հայաստանի եւ Հայերի մասին՝ դործին մէջ, Հա. Ա. (Ե-Ժի դար), Լ. Մեխիթեթ-Ֆեկի, Երևան, 1934, համեմատութեամբ այն մասերուն՝ որոնց համապատասխանը դրած է Ջուանչէրի Հրատարակուած պատմութեան մէջ: Դաւիթ Կիւրապաղատի մասին շատ ակնխորհրդանշան է. դարէն մինչեւ ԺԱ. դարու պատմութեան աղբիւր ծառայող Անանուկի մը Վրաց մասեան» (Պրոսէի թարգմ. կը համապատասխանն մերձաւորապէս 256-354 էջերը) դարձեալ Ջուանչէրի հետ համեմատուած, եւ որ հասկնալի կը դառնան ժամանակակից Հայ պատմիչներու տուածներուն նկատառութեամբ միայն, մասնաւոր Ասողիկի:

27. BROSSET, *Histoire de la Géorgie*, I^e partie, S. Pétersbourg, 1849, էջ 280, եւ յլ.:

Շլիւմպերֆէ եւ մանաւանդ Կրուսէ քննական Հայեացքով մօտեցած են եւ նկատի առած Պրոսէի «Պատմութիւն Վրաստանի»ի տըւեայնեքը. կը մնան Հետեւաբար անփոփոխ, ինչպէս վերեւ ներկայացուցինք Դաւիթ Կիրապաղասին տոհմածառը եւ ծագումին վերաբերեալ Հարցերը: Կ'անցնինք նկատի առնելու այժմ անոր քաղաքական գործունէութիւնը, Տայքի իշխանութեան ընդարձակումը եւ իր բերած աջակցութիւնը Վասիլ Բ.ի կայսրութեան առաջին տարիներուն, արեւելեան սահմաններուն ամրացման եւ ազաւնութեան համար, գլխաւորապէս Վարդ Սկլերոսի ղէմ մղուած պատերազմներու մէջ:

(Շար. 1)

Հ. Մ. Ճ.